

ԿՐՈՆԱԿԱՆ

ԴԺՈՒԱՐ Է ՔՐԻՍՏՈՆԵԱՎԱՅԵԼ ԿԵԱՆՔ ՄԸ ԱՊՐԻԼ

Ամէն կրօնք ունի իր սկզբունքներն ու խոչալները, և անոնց իրադորձման համար սահմանուած կանոնները կամ օրէնքները։ Մինչ աշխարհիկ կաղմակերպութեանց կանոնները միջավայրի ու ժամանակի պահանջներուն համեմտու փոփոխութիւններ կը կրեն, քրիստոնէութեան օրէնքները անյեղի են բոլոր զարերուն համար, նման իր Հիմնադրին, «զի Յիսուս Քրիստոս, երէկ եւ այսօր, նոյն եւ յաւիտեան»։

Դժուար է քրիստոնէական կրօնի պատուիրաններուն հնագանդիլ ու քրիստոնէավայրէ կեանք մը ապրիլ։

Պէտք է ընդդեմ որ ամէն օրէնք կամ պատուէր, ո՞ր կազմակերպութեան կողմէ ալ դրսուած ըլլայ, պէտք է որ իրեն նպաստակ ունենայ տուեալ համայնքի մը բարօրութիւնը, ապահովութիւնն ու յառաջդիմութիւնը։

Աշխարհիկ կազմակերպութիւններու կողմէ հաստատուած կանոնները սակայն, ըստ էութեան, որոչ հանդիսութիւններ ունենալով հանդերձ հոգեւոր մարդին վերաբերեալ պատուիրաններուն հետ, իրենց յարագոփոխ հանգամանքէն զառ կը տարբերին այս վերջիններէն նաեւ անով՝ որ, ըլլալով մարդագիր, յաճախ կը դադրին ընդհանուրին բարօրութեան սատարող ապահներ ըլլալէ, եւ կը զառնան զանոնք սահմանող անհատներուն կամ խմբուրումներուն շահերը ապահովելու միջոց՝ ի հեծուկս զանդուածին իրաւունքներուն։ Մինչդեռ կրօնները նկատի ունին մարդը յընդհանուրն, առանց ցեղային, զասակարգային կամ այլ խտրութեան, ու անոնց հաստատած կանոններն ու պատուիրանները՝ հոգեւոր ու բարոյական ազնուացումը բովանդակ մարդկութեան։

* * *

Պետութեան մը մէջ, այն պաշտօնեանները միայն անոր կանոններուն լուծը ծանր կը զգան, որոնք չարտահանութեամբ, զեղծարարութեամբ կամ այլ անարդար միջոցներով հարստութիւն զիգելու մարմաջը ունին։ Դարոցի մը մէջ այն աշակերտները միայն կը սարսափին կանոններէն, զանոնք զանելով խիստ եւ անհանդուրժելի, որոնք ծոյլ ու անփոյթ, ջանք չեն ըներ իրենց դասերը լաւ սորմելու, կամ չեն կրնար սրբազրել իրենց յոտի վարքն ու բարքը։ Վերջապէս, պետութեան մը ճակատագիրը վարելու կոչուած մարդերէն անոնք միայն անարդար կը զանեն միջազդային գաշնազրերով նուիրազործուած համաձայնութիւնները, որոնք ծաւալողական քաղաքականութիւնն կը հետապրնդէն, ամբակալութեան ախորժակներ կը սնուցանեն իրենց զրացի եւ իրենցմէ տկար պետութիւններուն հանդէալ։

Ահա՝ զասակարգեր մարդերու, զուրկ՝ իրենց պարտականութիւնը լաւ ու լրիւ կատարելու քաջութենէն ու առաքինութենէն, մարդեր՝ որոնք իրենց ճղճիմ եսը ունին միայն կեդրոն իրենց հետաքրքրութեան, եւ այդ եսին ան-

առհման ու անվերջանալի՝ այլ յոտի ու մեղապարտ ցանկութիւններուն գոհացումը, բաւարարումը միայն նպատակակիտ է իրենց կեանքին:

Ահա մարդեկր՝ որոնք երբեք փոյթ չեն ըներ քրիստոնէութեան թելաղ-
րած պատուիրաններուն համաձայն կեանք մը վարելու։ Որոնք կ'արհամար-
հեն բարոյական ամէն կանոն ու սկզբունք, եւ ազատ ու անձնիշխան կեանք մը
նախապայման կը նկատեն երջանկութեան։ Բայց զազոնիք չէ ո՛չ ոքի թէ ա-
նոնք որքա՞ն հեռու են երջանիկ ու անվիշտ արարածներ ըլլալէ։ Օրէնքի կա-
պանքներէն փախուստ կ'ուզեն տալ, բայց կը շղթայուին այս աշխարհի հա-
զարումէկ հոգերով ու վիշտերով։

Բայց կայ նաեւ զասը այն երկրորդ տեսակի մարգերուն՝ որոնց հա-
մար կանոնները բարիք են ու ապահովութիւն, ուղղութիւն են ու անհրաժեշ-
տութիւն։ Անոնք որեէ ժամանակ ծանր չեն զաներ այդ օրէնքները, վասնզի ի-
րենց խզճին իսկ թելադրութեամբ կը զգուշանան անցնելու անոնց սահմաննե-
րէն անդին։ Մարգիկ՝ որոնք իրենք իրենց հետ հաշտ ու ներքնապէս անդորր
կեանք մը ապրելու համար յօժարակամ կ'ենթարկուին օրէնքի արամազդրու-
թիւններուն։

Մարգիկութեան այս դասին համար է որ քաղցր է լուծը Աւետարանի
կրօնքին. անոր համար գերազոյն երջանկութիւնը Տիրոջմէ կախնալ, Տիրոջ
կամքին ենթակայ ըլլալու առողջ դիտակցութենէն, Տիրոջ բարեխնամ եւ ամե-
նակարար Աջին հովանիին առթած ապահովութենէն կը ծնի։

Անշուշտ թէ զժուար պիտի ըլլայ մեզի համար զիմակալել փորձու-
թեանց, եթէ մեր վստահութիւնը ամրողապէս մե՛ր ոյժերուն վրայ միայն
փորձենք կեղրուհացնել։ Եթէ մերժենք ընդունիլ զոյութիւնը մեզմէ զերազանց
ուժի մը, սակայն հաւատքով ու ազօթքով պիտի կրնանք չահիլ մեր կողքին,
անոյի բիւրապատիկ գորացած՝ արիարար մզելու համար կեանքի սայքարը ու
յաղթական դուրս զալու համար անկէ։ Եւ այդ ուժը ուրիշ բան չէ եթէ ոչ զօ-
րութիւնը Ս. Հոգիին, երբ մենք իմաստութիւնը կ'ունենանք ունայն ու անցա-
ւոր բարիքներու փոխարէն զայն խնդրելու մեր երկնաւոր Հօրմէն, քաջ զիտ-
նալով որ անոր ստացումով զոհացուած պիտի ըլլան բազմապիսի կարիքները
մեր հոգիին ու մարմնին։

* * *

«Գլուխ պատուիրանին սէր է», կ'ըսէ Սրբազն Մատևանը առաքեա-
լին բերնով։ Սիրոյ առաջին ու մեծագոյն պատուիրանին գործադրումով
—աստուածակիրութեամբ եւ այլասիրութեամբ— մարդ արդէն ինքնարերար
հնագանդած կ'ըլլայ քրիստոնէական կրօնի այլ պատուիրաններուն։

Եթէ զուրկ ենք քրիստոնէական բարոյականի հիմնաքարը կազմող սի-
րոյ առաքինութենէն, այն առեն իսկապէս զժուար կ'ըլլայ մեզի կիրարկել
միւս հրահանձները մեր կրօնքին։ Ուրիշներու հանդէսով ունեցած մեր սիրոյն
իրաւութենէն կախնալ է քրիստոնէական այլ պատուիրաններուն դէմ եւս մեր
յուցարերած հաւատարմութիւնն ու հնագանդութիւնն։

Ի վերջոյ, պէտք չէ մոռնալ թէ օրէնքի սիրոյն լոկ պահելու
փարիսեցիական ցուցամոլութիւնը չէ որ մեզմէ կը պահանջուի եւ կամ օգտա-
կար կրնայ ըլլալ մեզի։ Սխալի մէջ ենք երբ, քրիստոնէական պատուիրաննե-
րուն կը հնագանդինք՝ մեր բարեպաշտութեան բարենիշը ապահովելու համար
մարգերէն։ Կայ նաեւ օրէնքի տառին կառչելու սխալը, որ երբեմն պատճառ
կը դառնայ քրիստոնէական աւելի վսիմ սկզբունքներու ընդունումին։

Կեանքի մէջ զժուարին պահեր կան, երբ մեզի կը պարտազդրուի անտե-

սել քրիստոնէական սկզբունքներէն կամ կանոններէն մէկն ու միւսը, հաւատարիմ մնալու համար կրօնքի բուն իսկ ոգիին: Օրինակ թժիշկ մը որ անյուսուորէն ծանր հիւանդ մը քննելէ և առք կը ստիպաւի սուս մը խօսիլ, խուսափելով երողութիւնը իր ամբողջ ահաւորութեամբը յայտնելէ հիւանդին պարագաներուն: Թէեւ ճշմարիտ քրիստոնեայ թժիշկ, ան պիտի չվարանի պատիկ սուսով մը առժամարար սքօղել բացարձակ ու անազորոյն ճշմարտութիւնը, տառացիօրէն մէղանչելով Քրիստոսի պատգամին դէմ: «Զեր այսն այս ըլլայ եւ ոչը՝ ոչ»:

* * *

Ճիշդ է, չենք կրնար ըսել թէ դիւրին է քրիստոնէավայել կեանք մը տողիւ: Քրիստոս ի՞նք իսկ ըստ թէ նեղ է զուոը ու անձուկ՝ ճանապարհը որ կ'առաջնորդէ փրկութեան, մինչդեռ լայն է ճամրան որ կը տանի դէպի կորուստ: Ու իրեն հետեւելու համար պայման դրաւ որ մէր խաչը վիրցնենք, ինչ որ բնականարար կ'ենթաղեք տառապանք ու զոհողութիւն:

Այսո՛, նեղ է ու քարոտ, ցից է ու գերբուկ՝ ճանապարհը փրկութեան, բայց հակառակ տառը, հոն է միայն որ մեղի կը տրուի խղճի հանգարառութիւնը եւ հողեկան ու իրաւ երջանկութիւնը, իրրեւ նախաճաշակ արքայութեան: Անցքը այդ ճանապարհէն՝ գժնդակի է ու տառապազին, բայց նոյն տաեն հաճիլ է ու երջանկարեր: Անհամար են փորձութիւնները որոնք կը սպասեն մեղի այդ ճանապարհին վրայ, բայց մէծ է նաև չնորդը Աստուծոյ, որով զօրացած՝ կարողութիւնը կը ստանանք այդ փորձութիւններուն մէջ իսկ մենք գմեզ երջանիկ համարելու, բայց Յակոբոս Առաքեալին, որ կ'ըսէ: «Յամենայն ուրախութեան արժանի համարիցէք զանձինս ձեր, յորժամ անկանիցիք ի փորձութիւն»: Փորձութիւնները արիարար դիմացրաւելէ ետք անոնց վրայ տարուած փառաւոր յաղթանակ մը երջանկութիւններուն զերտպոյնն ու աղնուազոյնը պիտի պարզեւէ մեղի:

Ճիշդ է թէ պահեր ու պարագաներ կան, երբ քրիստոնէական կրօնի պատուիրաններէն մէկուն զործադրութիւնը մեղմէ կը պահանջէ որոշ միզ ու զոհողութիւն, եւ կամ մեղ կը զնէ երկրնարանքի տանջալի վիճակի մը առջեւ:

Դիւրին չէ փորձութեան կամ հայտանքի պահուն քրիստոնէական կրօնի սկզբունքներուն հանդէպ նոյն հաւատարմութիւնը, արդ սկզբունքներուն կառչելու նոյն մնակամութիւնը ցոյց տալ: Կանոնագանց կեանքի մը ընձեռած հաճոյքներուն ու որութեամբ ազրուած կեանքի մը քաղցը հեռապատկերներու միջեւ յաճախ կը տարութերի մէր հողին, ու մէր քամերը կը մոլորին ու կը հեռանան ճշմարիտ ճանապարհէն, եթէ մեղի ուղեցոյց չունենանք Ա. Գրոց պատուիրանները:

Այս ողիով ապրեցան, զործեցին եւ այս աշխարհէն բաժնուեցան ու անմահութիւնը ժառանգեցին քրիստոնէական եկեղեցւոյ բոլոր սուրբերն ու մտրափիրունները, մէծագործ հայրապետները եւ ուղղափառ վարդապետները: Այս ողիով ապրեցան ու զործեցին մէր երախտարժան նախնիքը: Մեղի ալ կ'իշնայ, եթէ ուղենք արժանաւոր ժառանգները ըլլալ երանեալներու այդ հոյերուն, հետեւիլ անոնց ուղիին եւ այլպիտով հետեւած ըլլալ մէր Տիրոջ՝ Յիսուսի Քրիստոսի:

Գլուխ Ա. Ճենիկիջելն